

ԳՐԱԴՍԱԿԱՆ

ՕՐԱՅՈՅՑ — 1979

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐԲԻՈՑ

Պատասխան՝ ՄՈՎԱԷՍ Ա. ՔԶ. ԳԱԼԷՆՏԵՐԵԱՆ

Վերջերս առիթը ունեցանք այժե՛ անցրնելու 1979 ապրելոյ Կ. Պոլսոյ Պատրիարքութեան գրպանի Օրացոյցը: Դժբախտաբար, ինչպէս անցեալ տարիներուն, այս տարուան Օրացոյցը ևս զերծ չէ թերիներէ ու վրէպներէ: Սխալներ՝ որոնք նուազելու և ուղղուելու փոխարէն, տարիներու թաւալումին հետ առաւել ևս կը ճորտանան: Այդ թերիները լրացնելու և այդ վրէպները ուղղելու փորձ մը վստահութեամբ չեստապայ տողերուն:

Ուրեմն կ'ընենք մեր նկատողութիւնները կարգաւ:

Նախ կը զարմանանք թէ ինչո՞ւ մեր

Տիրոջ պայծառակերպութեան նկարը գրաւած է Տօնացոյցի բաժինը կանխող էջը: Աւելի լաւ պիտի չըլլա՞ր ԿԹԷ Քրիստոսի Ծննդեան նկարը փոխարինէր զայդ:

Էջ 20, Թուուար 5, ձևագալոյց(*)
... ձևագալոյց:

Նոյն էջին, վարէն 5րդ տող, ձառագայթաւ ... Ձեանդուրժեալ, քանզի օրը Ուրբաթ է և ոչ Հինգշաբթի:

Էջ 21, վարէն 3րդ տող, Արեգական ... Արեգականն: Նոյն բառը կը գտնենք էջ 23ի վերջընթեր տողին վրայ:

Էջ 22, 2րդ տող(**), ՏՈՆ, ... ՏՈՆ, կամ, աւելի ճիշդը, Տեառն (կրճատեալ բառին ձու միջակէտը անհրաժեշտութիւն մըն է ըստ քերականական օրէնքի, քովը վերջակէտ ըլլայ կամ ոչ: Յետոյ, չ'արժեք բառ մը կրճատել, անկէ երկու տասնչորսընամբ միայն, քանի որ անոնցմէ մէկուն տեղը պիտի գրաւուի միջակէտէն:

(*) պէտ է ըլլայ բառերը կրկնելու փոխարէն, սխալ և ուղիղ ընթերցումները իբրամէ կ'անջատենք կախման կէտերով:

(**) երբ տողին ուրկէ ըլլալէ չէ նշանակուած, պէտք է նշանակուած զայն վերէն:

և յայտնի տաղասացի ղեկավարութեամբ: Այստեղ փոխադրուելը աւելի գործնական-կազմակերպչական ծրագրի արդիւնք էր այն աւելի մօտիկ էր Պատրիարքին ու Պատրիարքերանին: Բաւարար արդիւնք է արձանագրում նաև այստեղ, հասցնելով ուսուցիչ ու գիտնական վարդապետներին ստուար մի խումբ, որոնցից ոմանք տեղափոխուած ու ծառայում են նաև Մայր-Աթոռ Ս. Էջմիածնում, ինչպիսիք են մեծանուն Սիմէոն Երևանցի և Ներսէս Աշտարակեցի, նաև՝ Յովսէփ Արղւութեան ու Եփրեմ Կաթողիկոսները, Յարութիւն Բասնցիին, Պետրոս Բերթումեանը, Սահակ Ահաբիին (կրտսեր), Պետրոս Ղափանցիին⁽³⁰⁾:

Սկիւտար - Գուգ - Գաբալ զպրօցի

ծառայութիւններից ոգտուեց ' ոչ միայն Պոլսահայութիւնը, մանաւանդ ոչ միայն եկեղեցա-կրօնական տեսակէտից, այլև շուառների մէջ ապրող ողջ արեւմտահայութիւնը, որին հասնում էր թէ՛ կենդանին խօսքով (եկեղեցական առաջնորդ՝ հովիւներ), թէ՛ վերոնշեալ զբաղանմշակութային-ապագրական ձեռնարկումներով:

Ամբողջու, Սկիւտար-Գուգ-Գաբալի (աւելի յետոյ՝ Արմաշի) զպրօցները յատկապէս Արեւմտահայութեան ողջ ուսուցիչ-կրթական, լուստուարութեան, ստանաւորագրական, գիտա-մշակութային, ազգային-եկեղեցական կեանքի ամենահարգար և ամենատրդիւնակէտ օրբաններ հանդիսացան:

ՓԱՅԼԱԿ ԱՆԹՎՊԵԱՆ

(30) Մաղափա Արեւիկա. Օրմանեան, Վեպագրաւուած, Հարտր Բ., Կ. Պոլս, 1912, էջ 3037, 1937

(Վերջ)

Նոյն նկատողութիւնը նաև յաջորդ տողին, ուր ըսուած է Բ. օր Մննդ: Իսկ երկու տող վարը նորասեղծ ըսուած է փոխան նորասեղծեալի:

Նոյն էջին վրայ, 8րդ տող, Աբ. Քո. լուսնի: Հուսնի երևոյթիները ուղղակիօրէն կապ մը չունին օրուան տօնին և երգուելիք շարականներուն հետ: Արժանապատիւ Տէր Հայրը չէ՞ր կարծեր որ, քանի որ միւլտիպլիկացիներն ալ լայն ձգուած են արդէն, այդ բացատրութեանց առանձին տող մը տալը և զայն շեղադրելը աւելի աչքառու պիտի դարձնէր զանոնք:

էջ 25, վարէն 9րդ տող, Պոլիֆոսի ... Պոլիկոսի:

Նոյն էջ, վարէն 3րդ տող, Սպիտնի ... Ալիտնի:

էջ 26, վարէն 5րդ տող, Մանկուքի ... Մանկուքի: (Նոյն շարականը շիտակ գրուած էր 24րդ էջի 8րդ տողին վրայ):

էջ 27, 8րդ տող, Արքայուհայ ... Արքայուհայ:

Յաջորդ տողին, Սոփոնիս (ուղղական) ... Սոփոնիս (սեռական):

էջ 28, 3րդ տող, Սոփիա ... Սոփիայ (նոյն սխալը):

էջ 30, առաջին տող, առաջ ... Առաջ: Նոյն էջ, յաջորդ տող, Մեկլուսը պէտք է գրուէր յաջորդ՝ Իսլամաց Բէպիւլ էվ-վէլ ամսու 12րդ օրուան:

Նոյն էջ, 5րդ տող, մարգարէի ... մարգարէին:

էջ 34, Վարդանանց աօնին պէտք է գրուէր հետեւեալ բացատրութիւնը. Յիսասակ մեռելոց եւ Տօն ազգային:

Նոյն էջ, վարէն 2րդ տող, Ս. Ժողովոյն 4. Պոլսոյ ... 4. Պոլսոյ Ս. Ժողովոյն:

էջ 35, վարէն 7րդ տող, խշ.ի ... խաշի: (Խաշ եռատառ բառն ալ կը կըր-ճատուի):

էջ 36, 3րդ տող, մեծ Պահոց, կը զարկանանք թէ ինչո՞ւ առանձին պահի բառերուն պէ պարզ գրուած է, իսկ մեծ պահոցի մէջ՝ գլխագիր:

էջ 38, 6րդ տող, էլիզ ... էլիզ:

Նոյն էջ, 8րդ տողին վրայ պէտք է աւելցուէր Յուկայ Բղևն Բարեկեցեացն, ինչպէս Եւրոպացուցը յիշուած է նախորդ կերպերին, մեզի հետ:

էջ 39, 4րդ տող, Երուսաղէմի (աշխարհաբար հոլովում) ... Երուսաղէմայ (գրաբար հոլովում):

Նոյն էջ (39), 8րդ տողին պատասխանը կը սկսի 10 և ոչ թէ 11 Մարտին (նախնայ տարիներուն՝ 9ին — միշտ Հին Տոմարով 25 Փետր.ին) և կ'աւարտի 16ին և ոչ 18ին:

Չինք հասկնար թէ նշանակուած սուրբերու անուններուն քով ինչո՞ւ մակդիրներ կը յաւելու Արժ. Տէր Հայրը կարգ մը տեղեր: Օրինակ, էջ 40, Յովնանու Օձնեցւոյ անունին քով իմաստաւիրին մակդիրը կայ, զոր չունի մեր Տօնացոյցը:

էջ 41, 21 Մարտի Գործնամանոս է նշանակուած իրաւամբ: Բայց ինչպէ՞ս կ'ըլլայ որ նոյն օրը ըլլայ վերջին օրը ձմեռան: Վերջ 50 աւուրց ... ք պէտք չէ՞ր տանիլ նախորդ օրուան:

էջ 42, 8րդ տող, Յնց. Աւետում: Ինչո՞ւ միայն Յունաց, Եւրոպացուց Աւետումն ալ նոյն օրը չէ՞:

էջ 43, 8-9րդ տողեր, մտանելոյն ի վիրապեն: Վիրապէ՞ն կը մտնէ թէ վիրապ կը մտնէ բազմաշարչար սուրբը: Ճշդապարհ և՛ն է՝ Յիսուսակ շարչարմաց եւ մտանելոյն ի վիրապն:

էջ 48, 10-11րդ տողեր (վերէն կամ վարէն), Ոսկուայի: Գրաբար ճիշդ ձևն է Ոսկուայի:

Նոյն էջին վրայ, վարէն 7րդ տող, Չարչարմաց և Խաչելուքեան բառերը պարզ գրելէ ետք ի՞նչ հարկ թաղանթը գլխագրելու: Իրականութեան մէջ երեք բառերն ալ պէտք է գլխագրով սկսիլ:

էջ 49, 9րդ տող, Պահի: Ճիշդապարհը և էջին վերջին տողին վրայ երեցող Նաւակաթիլը մէկ օրուան մէջ չեն կրնար պատահիլ ճիշդապարհը ծով կը նշանակէ, ինչ որ աւելի է քան պահքը, իսկ նաւակաթիլը նուազ է քան պահքը, արդիւնելով միայն մտեղէնի գործածութիւնը Աւելի ճիշդ պիտի ըլլար պահի բառը վերջնել, ինչպէս որ վարէն չէ նշուած Մինդեան ճիշդապարհի օրը:

էջ 50, Բ. օր Զատիկի: Տարւոյն ընթացքին հինգ օրեր սահմանած է Հայց. Եկեղեցին, մեռելոց յիշատակին նախընթաց: Չարմանալին այն է որ զայդ ծա-

նուցանող բացատրութիւնը տարբեր ձևով և տպագրութեամբ (տառերով) կը ներկայանայ իւրաքանչիւրին համար: Դժուար է միօրինակ բանաձև մը որդեգրել:

Էջ 53, 4րդ տող: Ո՞վ ըսած է թէ Լուսնի Ծնունդը կ'իյնայ լուսնական ամսու առաջին օրուն: Աստղաբաշխական հաշիւներով ճշգրտած է թէ լուսնական ամսու վերջին և կամ վերջնութեւր օրն է որ տեղի կ'ունենայ լուսնի ծնունդը և իսլամական ամսու առաջին օրը պարզ աչքով տեսնելի կ'ըլլայ հրեկոյանադէմ: Օրինակ՝ լուսնի ծնունդը Ապրիլի 26ին է և ոչ 28ին (ժամով ու վայրկեանով ալ ճշգրտած հաշիւ՝ Փարիզի աստղագէտներու մէջոցաւ):

Էջ 55, վերջին տողը, կամաւոր ... կամաւորութեամբ:

Էջ 57, վերջնութեւր տողը, Լէ. օր Յիւնաց ... Լէ. օր Յիւնաց:

Էջ 58, 4րդ տող: Մոռցուած է Համբարձման նախատեսակի յիշատակութիւնը: Նոյն էջին, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՍԻ ... ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԵՆՈՒՆ ՄԻՐՈՒ ՅԻՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ինչպէս է պարագան միւս Տնօրինական տօներուն):

Նոյն էջին, վարէն 3րդ տող, ԽԲ ... ԽԱ.:

Էջ 59, առաջին տող, ԽԳ ... ԽԲ.:

Նոյն էջին, 4րդ տողէն ետք նախատեսակը չէ յիշատակուած:

Նոյն էջին, 4րդ տող, երկորդ ... երկորդ:

Էջ 60, վերջաւորութեան, Յինանց 47րդ օրը ըլլալուն, փակագծի մէջ պէտք է աւելցուէր. (Նրկոյանի վիճակ ի յիշատակ վիճակաւ ընտրութեան առաքելոյն Մատթիայ):

Նոյն օրը մոռցուած է Յունաց Համբարձումը նշանակել, ինչպէս նաև Հոգեգալուստը՝ 10 օրեր ետք (10 Յունիսին):

Էջ 61, վերջին տողին վրայ, ԱԿ. ի և Մ. ի մէջև մոռցուած է Ը. տառը աւելցնել, ինչպէս նախորդ կերպիներուն յաջորդաբար կ'հրեւէին Ա-է տառերը:

Էջ 62ի և էջ 63ի վրայ հոթ անգամ Հոգ. ... Հոգ.:

Էջ 63, 2րդ և 4րդ տողեր, Ջանկզբն ... Ջանկզբնաբար:

Նոյն էջին, 8րդ և 10րդ տողեր, յաւաւարձ ... հաւաւարձ (տն'ս ճեարական), ապ. Երուսաղէմ, էջ 532):

Նոյն էջին վրայ մոռցուած է Ս. Հռիփսիմեանց նախատեսակը:

Էջ 64, 9րդ տող (երկու կողմէն), սրբոց ... Սրբոց:

Նոյն էջին վրայ մոռցուած է Սուրբ Լուսաւորչի նախատեսակի շարականը:

Էջ 65, վարէն 4րդ տող, զինուորին ... զինուորին:

Էջ 66, Ամառնամուտը 21 Յունիսին է և ոչ 22ին:

Նոյն էջին, վարէն 3րդ տող, Ներսիսի Մեծի ... Մեծին Ներսիսի:

Իսկ յաջորդ տողին՝ Խարայ ... Խարայ:

Էջ 68, մոռցուած է Ս. Լուսաւորչի նախատեսակը: Մոռցուած է նաև խաչանիշը, որով նշանակուած էին մեծ սուրբի յիշատակին նուիրուած միւս՝ նախորդ տները (և ժամակ որ Գիւս ճշխարացը մեծագոյնն է այդ երեք տներուն): Իսկ սուրբին նշխարաց արուած զուտուակն սրակուսող կը բացակայի մեր Տօնացոյցէն:

Էջ 70, Թարգմանչաց տօնին ներքև պէտք է նշանակուէր, առանձին տողով, Տօն ազգային:

Էջ 71, 5րդ տող, նախատեսակին շարականը դրուած է (Որ նախմայ): Ինչո՞ւ տակայն Որ վարդապետը մոռցուած է հանդիպակաց էջին վրայ, ուր Արժ. Տէր Հայրը բաւականացած է Նիսա: բառով միայն (Թարգմանչաց նախատեսակ):

Էջ 72, վարէն 4րդ տող, առաջինը բառէն ետք պէտք է աւելցուէր Քրիստոսի:

Էջ 73, 5 անգամ վարչ: որ պէտք է ըլլար Վարչ: ինչ Նոյնը նաև վարդավառի յաջորդող 2 օրերուն և 2 կիրակիներուն:

Էջ 79, 10 Օգոստոս, Շողակաթի նախատեսակը մոռցուած է (տն'ս էջմիածնի Օրացոյցը):

Նոյն էջին, վարէն 9րդ տող, Լուսաւորչին ... Լուսաւորչին (տողագարձը):

Էջ 80, 8րդ տող, Օրհ. հաղողոյ: Այս բացատրութիւնը կորսուած կը մնայ շարականներու անուանց մէջ: Զէ՛ր կարելի աւելի աչքառու դարձնել զայն տարբեր գրով շարելով, ինչպէս եղած են, օրինակի համար, Բարեկեցականները:

էջ 80-81, Վերափ: ... Վերափ:
էջ 81, Յրդ տողին սկիզբը պէտք էր
աւելցնել եւ Աւուպացւոց:

Նոյն էջին, վարէն 7րդ տող, 'ԳՁ. Էն
եաք պէտք էր աւելցնել Բ. զկնի Վերափ:

էջ 82, 2րդ տող, Աճնայի ... Աճնայի':
Նոյն էջին, վերջին տող, Առաքելոցն
... առաքելոցն:

էջ 83, 2րդ տող, նախատեսակը մոռ-
ցըւած է (Գիւս Տփոյին գրուած է, Գիւս
Գոսւոյի՞ն ինչու ոչ):

էջ 86, 6րդ տողին սկիզբը նորա բառը
աւելցնել, իսկ Թեոկորոսի գրել Թեոկոր-
ոսի:

Նոյն էջին, վարէն 7րդ տող, սուրբի
մը անուան կարեւոր մոռացուած: Եւէն
եաք ետեւնայ և, Յաջորդ տողին Գաւիա-
նոս գրուած է փոխան Գաւիանոսի:

էջ 88, ԽԱՉՎԵՐԱՅ Ժողովրդական ձևն
է: Մեր Տօնացոյցը ունի ՏՅՆ ՎԵՐԱՏՄԱՆ
ՄՐՈՑ ԽԱՉԻՆ:

էջ 90, վարէն 7րդ տող, Բարեկենդան
պահոց ...: պահոց բառը միշտ նախա-
դասութեան վերջը կը գրուի (և այդպէս
ալ եղած է միւսներուն):

էջ 91, ա. տող, կուսանաց ... կու-
սանացն:

Նոյն էջին վրայ Ս. Գէորգի նախա-
տեսակը մոռցուած է:

էջ 93, Գվնցւոյն ... Դըւնցւոյն (վ
չկայ Դուին անուան մէջ):

էջ 95, 6րդ տող, Թեկլի ... Թեկլեայ:
Նոյն էջ, վերջին տող, Թարգմանչաց
նախատեսակը մոռցուած է:

էջ 96, Չնաչխարհիկ գիւտ: Չարմա-
ցանք ներսէս կամբոնացիի անունը
տեսնելով նշուած սուրբերու շարքին:
Յարդ ո՛չ մէկ Հայկական Օրացոյցի մէջ
հանդիպած ենք յիշակին անուան: Իսկ
Յիւսակ ... էն առաջ պէտք էր աւելցնել
Տօն ազգային եւ եկեղեցական ի ...:

Նոյն էջ, վարէն 3րդ տող, ... կիր-
եթին շարաթուց: Եթ անգամ կրկնուող
այս բացատրութիւնը եղած է գրեթէ փոխ
ի փոխ ուղիղ (արամեան) և շեղ (գէորգ-
եան) առեկող:

էջ 98, վարէն 8րդ տող, Ղուկիանոս
... Ղուկիանոս (տարբեր սուրբերու ա-
նուններն կրկուքը: Ղուկիանոսը Lucian՝

է, իսկ Ղուկիանոսը՝ Longinus հարիւրա-
պետը): Իսկ ինչ որ մեղի համար անհաս-
կընայի կը մնայ, Ղազարու անունէն ետք
բացակայութիւնն է իր քոյրերուն՝ Մար-
թայի և Մարիամու անուններուն:

էջ 99, ա. տող, Դեոյիտոնի ... Թեո-
դիտոնի (Theotidon և ոչ Deotidon՝ օտար
ուղղագրութեամբ): Նոյն օրը՝ Եւդոքսայ
(Eudoxia) և ոչ Եւսոքսայ (Եւրոպական D
= Դ, օրինակներ՝ David, Daniel = Դա-
ւիթ, Դանիէլ):

էջ 100, 4րդ տող, ւածաբանին ...
ուածաբանին:

Նոյն էջ, 9րդ տող, Հրատակեալ ...
Հրատակեալ (12րդ տողին ճիշդ գրուած է):

էջ 103, 5 Նոյմ., Քահուանայիցն և յա-
ջորդ 2 բառերը գլխադրել անիմաստ է:

էջ 104, 9րդ տող, Ս. Հրեշտակապե-
տաց նախատեսակը մոռցուած է:

էջ 105, վարէն 3րդ տող, խոստովա-
նողի ... խոստովանողին:

էջ 106, 20 Նոյմ., Ս. Կոյսի Ընծայ-
ման նախատեսակը մոռցուած է:

էջ 108, 6րդ տող, առկերտաց Պողոսի
... առկերտացն օրբոյն Պօլոսի:

Նոյն էջ, վերջին տող, Առաջին Լու-
սուորչաց նախատեսակը մոռցուած է:

էջ 110, վերջին տող, հարց ... հարցն:

էջ 111, ա. տողին վրայ, փակագծի
մէջ տրուած յուցակի աւել բացատրու-
թիւնը պէտք է երևէր նաև էջ 24ի վրայ,
Անտոնի և այլ ճշնաւորաց տօնի օրը:

Նոյն էջ, Դիկա. 8: Ամենէն ընդհան-
րացած սխալներէն է Ս. Նիկողայոսը կո-
չել Ջփոլոնցւոյ հայրապետ: Օտարք ու-
նին Bishop of Myra բացատրութիւնը,
որ տարբեր է Ջմիւռնիայէն: Երուսաղէմի
Օրացոյցը ունի Միւռայ:

Նոյն էջի վերջին տողին յիշուած է
Յունաց Ս. Կոյսի Յղութեան տօնը: Նա-
խորդ օրը ինչմէ չէ յիշուած Եւրոպաց-
ւոցը, զոր Անուրա Յիւլիւսն կը կոչեն և
որը վերափոխումէն ետք Տիրամօր աօ-
ներուն մեծադոյնն է կաթողիկոսներու մօտ:

էջ 112, 2րդ տող, Գրաբոս ... Գրափոս:

էջ 113, 14 Դիկա., Ս. Յակոբայ նա-
խատեսակը մոռցուած է:

էջ 114, վարէն 8րդ տող, նորին ...
նորա:

«ՍԻՈՆ» Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ

Ամսագրիս նախորդ թիւով Խմբագրութեանս կարցում ուղղած նոյն Օրինորդը մեր առջև դրած է խիստ հետաքրքրական հարցում մը. — շի՞նչ է Ձեր կարծիքը Garden Tomb կոչուած վայրի մասին: Ի՞նչ տուեալներ կան Ս. Յարութեան Տաճարը իբրև Քրիստոսի խաչելութեան ու յարութեան իսկական վայրը ապացուցանող:

Նախ, առ ի լուսաբանութիւն մեր ընթերցողներուն, յայտնե՛ք թէ Garden Tomb կոչուած վայրը, Երուսաղէմի պարբնապատ հին քաղաքին հիւսիսակողմը, գտնուած է 1882ին, Անգլիացի ձէնէրալ հօրտանի կողմէ (այդ պատճառաւ, վայրը կոչուած է նաև Gordon's Calvary), որ ի զուր ջանացած է ապացուցանել թէ մեր Տէրը, Պիղատոսի առջև, այս վերջնոյն ապարանքին մէջ (որուն վայրը կը ցուցուի ներկայիս Via Dolorosa — Խաչի ձառնապարհ — կոչուած ճամբուն վրայ, հին քաղաքէն ներս) դատուելի է խաչի մահուան արժանի նկատուելի ետք, հիւսիսային և ոչ թէ արեւմտեան ուղղութեամբ առաջնորդուած է խաչելութեան վայրը: Սակայն բազմաթիւ են և հիմնաւոր՝ ապացոյցները, Ս. Յարութեան Տաճարի Քրիստոսի խաչելութեան և յարութեան իսկական վայրը ըլլալը հաստատող: Թըւենք զանոնք մի առ մի:

..

Վերջացնելէ առաջ՝ թելադրութիւն մը: Արժանապատիւ Տէր Հայրը չէ՞ր կարծեր որ յարմարագոյն պիտի ըլլար իւրաքանչիւր էջի ալ կողմը սիւնակ մը աւելցնել և համապատասխան օրուան դիմաց նշանակել լուսնային ամսաթիւը, ինչպէս ունին Նուիրապետական մեր միւս Աթոռներու Օրացոյցները, մասաւանդ որ իսթանպուլ իսլամական երկրի մէջ զբանընելուն՝ աւելի կարևորութիւն կը ստանայ լուսնական ամիսը հոն:

ԳԵՈՐԳ Ս. ԶԻՆԻՎԻԶԱՆ

1. — Հոգովի Ադրիանոս կայսրը, 135 թուականին, Հրեաները ամբողջապէս արտաքսելէ ետք Ս. Քաղաքէն, իր զայրոյթը դարձուց նորակազմ քրիստոնեայ համայնաքին վրայ, և, խափանելու համար Քրիստոսի խաչուած և թաղուած վայրին մօտ Անոր հետեորդներուն կողմէ, կատարուելիք որևէ համախմբում և պաշտամունք, Վենիս չաստուածուհիին ձօնուած մեհան մը կանգնեց այդ սուրբ վայրին վրայ, ինչպէս Քրիստոսի Ս. Մինդեան և Սողոմոնի տաճարի վայրերուն վրայ շինել տուած էր Ամբողիսի և Ժիլիբերի անունով հեթանոսական աղօթատուններ:

2. — Երբ Հեղինէ թագուհին Ս. Երկիր եկաւ ի խնդիր Քրիստոսի խաչափայտին, Քրիստոսի կրօնը ընդունած համայնք մը գոյութիւն ունէր արդէն Երուսաղէմի մէջ: Եւ նկատելով որ մեր Տիրոջ համբարձմէն առջին չէ դարձած գոյութիւնը իբնէ իբնէ կրօնը զածկարար պաշտող քրիստոնեաներու, անկարելի է որ քանի մը սերունդ անցնելէ ետք մոռացութեան արուէր այն վայրը՝ ուր կատարուեցաւ մարդկային պատմութեան գերագոյն ողբերգութիւնն ու զոհարութիւնը:

3. — Ս. Գերեզմանին մօտիկը (Խաչադիւտի այրի տեղը) թագուհիին ջանքերով գտնուած երեք խաչերը, և մասաւանդ անոնցմէ մէկուն վրայ հրաշալի պատահարի մը երևոյթը կասկած չեն թողուր թէ Քրիստոսի խաչափայտն էր այդ մէկը, քանի որ ան կրնար մեր Տիրոջ խաչուած վայրին մօտերը թաղուած ըլլալ միայն:

4. — Խաչադիւտէն քառորդ դար ետք, Ս. Կիւրեղ Հայրապետի օրով, խաչի նշանին Գողգոթայէն մինչև Ձիթենեաց լեռ շողփայլ երևումը հզօրագոյնն է փատեորուն թէ առաջինը ես (և ներկայ Ս. Յարութեան Տաճարը) սրբավայր մըն է և մեծագոյնը Սրբավայրերուն:

5. — Ս. Յարութեան Տաճարէն քանի մը տասնեակ մէթր դէպի արեւելք, Հուսերականներու եկեղեցիին ձախ կողմը, Russian Excavations կոչուած Թուսական մատուռ մը գոյութիւն ունի, ուր ցոյց կը արուի մնացորդը պարիսպի մը և անոր մէջ բացուած այն անցքին (գրան), ուր-